



ԾԱՂԻԿ տարարը երկու անգամ կը հրատարակուի Զորեցարքի եւ Տարար օրերն։ — Տարեկան բաժանորդագրութեան զինն է 100 դր. արծար։ — Վեցամսեայն 50. — Գաւառաց համար 115 դր. Վեցմսեայ 60. — Ծանուցման տողը 5 դր։

Օր եւ է նամակ կամ գրուրին պէտ է ուղղել։ Առ Արտօնատէր եւ Տեօրէն Անօն Սահանան, էսկի Զապրիյէ ճատակսի նշան ևֆ. Պերպէրեանի Տպարանն Խմբագրութեան յանձնուած գրուրին է չեն տրուր։

ԹԻՒ 249 գ. ՏԱՐԻ

1889

ՍԵՊՏԵՄԲԵՐ 20 ԶՈՐԵՔՇԱԲԹԻ

## ԱԶԴ

Կը ծանուցանենք մեր ազնիւ ընթերցողաց թէ շաբաթ առուր թուով մեր հրատարակած թերթոնին երեսները սխալ տպուած ըլլալով, այս անգամ նորէն պարտաւորեցանք հրատարակել զայն։

### ԲՈՂԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ազգային տեսութիւն. — Ազգային լուրեր. — Այլ լեռացք. — Սարը-և-որի խնդիրը. — Խոռոչութիւն կանանց. — Կանանց բառ արան. — Ասկէ անկէ. — Տանս նիդամնամէոր. — Տիկին բանդալօն (վիպասանութիւն)

## ԱԶԳԱՅԻՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

ԱՐՀԵՍՏ ՍՐԾՎՔ ՈՐ ՄԱՐԴ ԸԼԼԱԾ

Ա.

Ց860ին երբ գեռ ուսանող էի Ազգ. Հիւանդանոցի Արքանոցին մէջ, նոյն ատենի աղդային գործիչներէ ումանք սա արտակարդ գաղափարը կը յուզէին և կը գրէին ի Մեռու լրագրի թէ աղքատի զաւկին ուսմունքը հարկաւոր չէ։

Բուռն զայրոյթ կը պատճառէր մեզ

այդ հարց նոյն ատեն, երբ մենք տակաւին անփորձ և անգիտակ էինք իրաց ու գործոց և եռանդ միայն ունէինք, զոր կ'աղդէին մեզ տեսականն ու պայքարք Ազգային Սահմանադրութեան, որ իր հետ կը բերէր նոր աւուն, եռանդ, յոյզ և կ'աղդէր բարեկարգութեան ու յառաջդիմութեան ողի ու խանդ։

Թէ ատուգիւ պսակուեցան արդեօք Ազգին յոյսերն ու ակնկալութիւն և կամ պարզապէս միջոցներ էին այդ ամենը սերելի ընծայեցնելու համար Սահմանադրութեան գաղափարը։

Մեզ անկ չէ քննել ալժմ այդ կետեր, զի մեր նպատակէն գուրս են, և որոց քննութիւնը գուցէ տարբեր տպաւորութիւններ պատճառէ, թէ և ոչ Ազգին խոհական մասին։

Այս լսել չէ թէ Սահմանադրութիւնն անպիտ, անկարեւոր և անօգտակար բան մ'է և կամ ներքին բարոքման մասին կեցած պակասութիւնը անոր կը վերաբերի։

Սահմանադրութիւնն օրէնք մ'է, որոյ օգտակարութիւնը խղճամիտ գործադրութեան և ընտրող ժողովուրդին իւր ընտրական իրաւունքը գիտակցաբար ի գործ դնելուն մէջ է։

ինչ որ է, անցնինք մեր առաջադ-

### ՐԱՃ ՆԻՒԹԻՒՆ :

«Աղքատի տղուն ուսմունք հարկաւոր չէ» ի գաղափարը հայածուեցաւ նոյն ատեն բուռն սաստկութեամբ, որովհետեւ իր մէջ կը պարունակէր ու սկզբունք թէ՝ «ուսմունքը ազնուականաց աւանձնաշնորհումը պէտք է լինի»։ բան մը, յորում տրամարանութիւնը կը փայլէր իր բացակայութեամբ, որովհետեւ ուսմունքը ոչ աղդութիւն ունի, ոչ հայրենիք, ոչ կրօնք և ոչ ալ սեփականութիւնը ո՛ր և է դասակարգի։

Անշուշտ այս պատճառաւ և մանաւանդ ժամանակին հոսանաց բուռն աղդեցութեան բերմամբ նոյն գաղափար գրեթէ նզովուելու աստիճան հալածուեցաւ իրը թշնամի հասարակաց ոգտին և բարւոյն։

Բայց արդեօք նոյն գաղափար՝ թէ և պակասաւոր իր ձեւին մէջ՝ արժանի՞ էր այնքան հալածական վանուելու։

Ահա այս հաքցն է որ կը հետաքրքրէ զեզ և տնշուշտ շատերը։

Ցիշեալ գաղափար իր մէջ կը պարունակէր ճշմարտութիւն, զոր սակայն ի վեր հանող և կամ անոր մարմաւորութիւն տալ ուզողներ բացատրութեան այնպիսի ձեւ մը տուած էին

որ բնականաբար բուռն ընդդիմութեան պիտի պատահէր, և այս ճշշմարտութիւն, խիստ անպատշաճ ձեւով կը յայտնուէր յայնմ պահու, յորում Շահմանադրութեան հաստատութիւնը բոլորովին տարբեր տպաւորութիւններ կը ներշնչէր և նոր դարագլուի կը բանար ազգային յառաջդիմութեան.

Ո՞ր և է սկզբունք որ գեղեցիկ, արդար, ճշմարիտ և օգտակար են, — թէ և լինին կանխահաս, — կրնան ներկայացուիլ ժողովրդեան, բաւական է որ պատշաճ ձեւով ու պատշաճ բանիւք բացատրուին և յարմարին ժողովրդեան կեանքին :

Առ այս պէտք կ'ըլլայ խիստ լուրջ և խորին հետազոտութեամբ քննել ժողովուրդի կեանքը, նորա նիւթական, բարոյական և ֆիզիգական վիճակը, կացութիւնն ու ապրելու պայմաններ՝ մանաւանդ երբ խնդիրը դաստիարակութեան վրայ է, և այս ուսումնասիրութիւն շատ կարեւոր է և օգտակար, որովհետեւ առածը կ'ըսէ՛ ։ Եսոյ ժողովրդեան, լոյս ի ժողովրդեան է։

Տեսնուեցաւ արդէն թէ այս յօդուածը գրելու մեղի շարժառիթ եղած է դաստիարակութեան խնդիրը, որ կը յուզուի մեր մէջ իբր 40 տարիէ աւելի և առ այս իրարմէ քիչ շատ տարբեր խորհուրդ և ծրագրեր առաջարկուած և օրէնքներ դրուած են, բայց այդ շատերէն և ոչ մին գրեթէ օգտակար եղած է դրապէս, որովհետեւ այդ ամենը օտար ազգերէ փոխ առնուած գաղափարներ ըլլալով՝ ի հարկէ չէին պատշաճիր մեր կեանքին, կացութեան, վիճակին և մեր ապրած միջավայրին, հետեւաբար զարմանալի չէ որ հակառակ այնքան ջանից և նիւթական մեծամեծ զոհողութեանց՝ ցանցառ արդիւնք արտադրէին և դրժգոհութիւն պատճառէին նկատմամբ արդիւնքին :

Կ'առարկուի թէ ի՞նչ են այն շրջանաւարժք, զորս մեր վարժարաններ ամ ըստ ամէ կը նուիրեն գունդագունդ, բայց անոնք բան մը եղած չեն :

Շատ ճշմարիտ է, բայց ի՞նչ շրջանաւարտներ են առոնք :

Ժողունք թէ ուսածնին հաղիւ թէ

մի քիչ ֆրանսերէնի և մէկ երկու առարկալից նախնական ծանօթութենէ անդին չեն անցնիր, բայց ինքեանք այնքան յաւակնոտ են, որ շատ բան գիտնալ կը կարծեն, ուստի չեն ուզեր սորվածնին ընդարձակել, աւելցնել, նորուսումնասիրութիւնը ընել. նոր բան սորվիլ, պրատել նախնեաց գործերն ու կեանքը, և կը բաւականան. նան վերծանելով վիպային գործերը միայն, որ կը պատկերեն օտարի մոլութիւնները, իբր թէ մեր ունեցածները չբաւեին մեղի և հարկ կենար սորվելու ուրիշներ ալ :

Աւելցնենք նաեւ բանի և մարդու հաւանելու նանրամտութիւնը՝ զոր կը նկատեն իբր յայտարար նշան շատ բան գիտնալու, մինչդեռ գիտուն մարդու յատկանիցը խոնարհութիւն է :

Ի՞նչ կ'ընեն այդ շրջանաւարտներու գունդեր :

Որովհետեւ կարի յաւակնոտ ըլլալով՝ աւելցնենք նաեւ թէ տարիքնին ալ լցուած է — չեն հաւնիր, չեն զիջանիր արհեստաւորութեան, մեծ բաներ ու փայլուն ասպարէզներ կ'երազեն, որովհետեւ ուզական բան սեռական բանի հոլովել և ֆրանսերէն լուսաւ կամ լանֆան կարդալ սկսած ատեննուն սնած կամ տողորուած են սա գաղափարով թէ՛ երբ շրջանաւարտ ըլլան, մեծ բազդի պիտի հասնին, բայց երբ ոտք կը դնեն գործնական աշխարհը, յայնժամ կը հասկնան իրենց սխալը համոզուելով թէ՛ երազն իրականութիւն չէ .

Հետեւաբար, ընդ երկար գունէ գուռ դեգերելէ յետոյ՝ հուսկ ապա որոշում կուտան վարժապետութեան(1) որ իբր թէ ապաստանարան ըլլար կարգ մ'անդործ թերուսներու, որ առանց նախապէս պատրաստուած ըլլալու նոյն շատ յարդելի ու վաեմ պաշտօնին մուտ կը գտնեն վարժարանաց մէջ ապրելու համար միայն, և կամ անոնցմէ ոմանք հաղիւ կը զիջանին գաւառները երթալ :

Բայց այս տսպարէզն ալ յուսատու ըլլալէ սկսած է դադրիլ, որովհետեւ

(1) Բարեբաղդութիւն է որ այժմ այնքան դիւրութիւն չկայ թերթի արտօնութիւն ստանալու, եթէ ոչ ընթերցողներէ աւելի հրապարակը պիտի լցուէր թերթերով, ինչ պէս կըլլար երբեմն :

այժմ ուսանողէ շատ վարժապետ կայ, թէ և արժանաւորք սակաւաթիւ են, և այս ալ անակնունելի չէ, քանի որ արժանաւորք չեն քաջալերուիր ըստ արժանաւորք մասնութիւն և վաստակաւորներ կը լոքանուին իբր անգիտակ արդի նոր մէթուներուն, մինչդեռ ամենէ լաւ մէթունը փորձառութիւնն է :

Վաստակաւորք եթէ փոխանակ լքանուելու՝ քաջալերուին՝ իրենց ճիւղըն իբր արուեստ մշակելու և իրենց մասնագիտութիւնը նոր մէթուներու ծանօթութեամբ մշակելու ի հարկէ ջանագիր կը գտնուին, և այսպէս յառաջափակար մ'ըլլալէ դադրելով՝ վարժապետութիւնն ալ իբր արուեստ յառաջագիմելու և աղնուանալու վիճակ կ'ստանայ, մինչդեռ ասպարէզ մ'է, ուր բազդը կը նետէ զիրենք պարզապէս և ոչ թէ կոչումը, պատրաստութիւնը :

Այսպիսի վիճակի մէջ ի՞նչպէս կարելի է որ բարձրանայ ու աղնուանայ վարժապետութիւնը և հաճելի ասպարէզ դառնայ կարողներու, որ կը վրհատին ի հարկէ՝ տեսնելով թէ՛ երէկուան թերուսը իրեն կը յաջորդէ աղդեցիկ անձի պաշտպանութեամբ և կամ կը կոչուի ի պաշտօն տեսչութեան, զոր վարելու ոչ արժանիքն ունի, ոչ կարողութիւն, ոչ յարմարութիւն և ոչ ալ հմտութիւն ու փորձառութիւն :

Ոհա մեր շրջանաւարտներ ու ըրածն և ահա անոնց վիճակը, որ արդիւնք է դաստիարակութիւն կոչուած երկարատեւ յուի դրութեան :

Պոյն դրութեան համեմատ դրեթէ ամեն թաղի նախակրթարանն ինձողուած ու բեռնաւորուած են բազում և անվերջանալի ՈՒԹԻՒՆՆԵՐ պարունակող ուսմանց ծրագրերով, զորս գործադրելու համար ոչ թաղերու ելմտական վիճակը կը ներէ և ոչ ալ ուսանողք կը ընան տանիլ. որովհետեւ աւանդուածներ շատ ու շատ են, բայց արդիւնքն է վիճակ մը, որ աղքատութիւնը անեցնելու կը նպաստէ մեծապէս, ուրովհետեւ տղաք անցընելով՝ արհեստ սորվելու ժամանակը և կամ զիջանելով՝ արհեստաւոր ըլլալու, կը կորսընցունեն ապագայ ուսանելու առիթը, որ ոկնողն է աղքատութիւնը սզգին

մէջ տարածուելուն, ինչպէս որ կը տեսնուի փորձն ու օրինակը:

Արդեօք կը նախ ըսուիլ թէ մեր այս անկեալ վիճակին պատճառը ուսմունքըն է:

Ուսում և գիտութիւն ազգի մը զարդացման ու հարստութեան աղբիւներ են, բայց ասկէ չհետեւիր թէ ամեն մարդ անպատճառ սորվելու է շատ մը ունեներ, որպէս զի ապրի:

Ուրիշ բան է սորվիլ ապրելու համար և ուրիշ՝ կոյր և տգէտ չմնալու համար :

Ապրելու համար արհեստ, իսկ կոյր և տգէտ չմնալու համար բաւական է որ մարդ խնամեալ նախակրթութիւն ստանայ:

Այս պէտք է լինի մեզի ընդհանուր կանոն, որոյ համեմատ ընթանանան մեր նախակրթարանք ուսմանց համեստ ծրագրով մը որ պարունակէ միայնինչ որ անհրաժեշտ պէտք են իբր Հայ և իբր մարդ ապրելու, այսինքն, նոյն ծրագրով սորվի Հայ տղան ճանչնալ իւր պարտիքն առ Աստուած, առ Եկեղեցին, ընտանիքը՝ երկիրն ու ազգը, գիտնայ իր լեզուն գրածն ու կարդացածը հասկնալու չափ, ինչպէս նաեւ թուրքերէնք. որ երկրին տիրող լեզուն է, գիտնայ հաշուել, պարզ տումար բռնել և ծանօթանալ բնական գիտութեան մինակ այն տարրական սկըզբունքներուն որ շատ մը արհեստներու համար կարեւոր են, ինչպէս և պատմութիւն, բարոյական և քաղաքավարութիւն և ալսքանք բաւական է, զորս տղան կրնայ ուսնիլ քիչ ատենէ, որով կրնայ իւր 13-14 տարեկան հասակին մէջ արհեստի երթալ ճարելու համար իւր հայր իւր խանութին մէջ, որով թէ խնամեալ նախակրթութիւնը — և ոչ թէ աւելորդ ուսումներ — կը ծաւալի Ազգին մէջ և թէ աղքատութիւնը կը դադրի հակայաքայլ յառաջադիմելէ մեր մէջ :

Բայց փոխանակ ըսելու և քարոզելու տղուն թէ ասոնք սորվէ որ փարա վաստկիս, տպաւորելու է անոր մտացը մէջ թէ՝ ասոնք սորվէ որ կոյր ու տգէտ չմնաս, իսկ արհեստ սորվէ որ մարդ ըլլաս :

Մենք զասոնք կը քարոզենք ոչ իբր գաղափար մը, այլ իբր արդիւնք մեր քաղամեալ փորձառութեանք, որոյ

համեմատ շարժեցանք հանդէպ մեր որդեոյն կեւոնի, զոր՝ յետ սահանալոյ բաւականաչափ նախակրթութիւն, առաջնորդեցինք Ազնուակալ և քաջահմուտ արհեստ թէ տպագութիւն է գովսէփ էֆէնտի բաժանականի(1) գործարանը, ուր ուսնի մեքենագործութիւն, որ պատուական արհեստ մ'է և կը խոստանայ ապագայ :

Կ'ըսեն թէ արհեստ չկայ. այս գաղափար նոյնպէս ճիշդ չէ. արհեստ կայ, և թէ չկայ արհեստ մը որ ստորին լինի :

Արհեստը չէ որ զմարդ կը բարձրացնէ, այլ մարդն է որ աշխատութեամբ՝ արհեստը կը բարձրացնէ, որով ինք ալ կը բարձրանայ:

Նոյնպէս ամօթ կոչուած բանը արհեստին մէջ չէ, այլ ծուլութեան, մոլութեան, դատարկապորտութեան և անարժան վարուց ու գործոց մէջ չէ :

Արհեստով աշխատողին հաց չպակ սիր:

Եթէ հին արհեստներէ մէկ քանին փճացած են, անոնց տեղնոր արհեստներ ծնած են և դեռ պիտի ծնին :

Ուստի, սիրենք նախակրթութիւնը և աւանդենք մեր տղայոց, որպէս զի կոյր և տգէտ չմնան:

Սիրենք արհեստը և սորվեցնել տանք մեր տղայոց, որպէս զի մարդը ըլլան:

Եւ այսպէս, աղքատին տղան ոչ ուսմունքէ կը զրկուի և ոչ հացէ :

Մ. Գյովիլլամանին

## ԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

Այս տարի Արմաշ ուխտի գացողներու թիւը շատ աւելի եղած է նախորդ տարիներէ. Պոլսէն և թէ շրջակայ գաւառներէ շատ ուխտաւորք գացեր են, բայց անհաճոյ ո՛ր և է դէպք չէ պատահած :

Գեր. Օրմանեան Սրբազն Ա. Խա-

(1) Գաֆաֆեան էֆէնտի գործարանք մէծ պատիւ կը բերեն իրեն և իրմով մեր Ազգին, զի այս միջանուն արհեստագէտ և իւր որդին Ազնուակ. Արամ էֆէնտի իւրեանց հիմնալի ճարտարութեամբ կը մրցին ընդօտար և կը վայելեն իրենց անուան արքանի արդար համբաւ նոյն իսկ Եւրոպացւոց մէջ, որ փառք է մեզի :

Հի տօնին օրը հանդիսաւոր Ս. Պատարագ մատուցեր և ընախիր քարոզ մը խօսեր է: Յետոյ տեղի ունեցեր է Եկեղեցական Բարձրագոյն վարժարանի բացումը հանդիսաւոր կերպիւ :

Քաղ. Ժողովն իւր վերջին նստին մէջ վերահաստատեց Ազգ. Հիւանդանոցի Պատ. Հոգաբարձութիւնը իր պաշտօնին մէջ: Քաղ. Ժողովոյ այս որպչումը ընդհանուր գոհութիւն պատճառած է:

Քաղ. Ժողովը իւր վերջին նստին մէջ վերակազմեց Ուսում, խօսհուրդը՝ Ազնուակ, Տօքթ. Թիրեաքեան էֆ. Արշակ Յակոբ էֆ. Արագեան Աթանաց գինէ էֆ. Կիւլպէնկեան Յովհաննէս էֆ, Մոստիչեան Յարութիւն էֆ. Տատեան Տրդատ էֆ և Փափազեան Պարգեւ էֆ. — Կը չնորհաւորենք նորընտիր Խորհուրդը և յաջողութիւն կը յաղթենք իւր կարեւոր ու կենսական պաշտօնին համար :

Տեղն է որ ըսենք թէ իւր նախորդը ունեցածէ շատ գնահատելի գործեր և աշխատութիւն :

Ազգ. Պատրիարքարանի Սնցագրատան պաշտօնեայ Զարադիեան Միքայէլ էֆէնտի յուղարկաւորութիւնը տեղի ունեցաւ կիրակի օր Մաքրգիւղի Եկեղեցին նախագահութեամբ Ալէաթճեան Գեր. Գրիգորիս Եպիսկոպոսի և ի ներկայութեան երկու վարդապետաց և բազմաթիւ յուղարկաւորաց: Գեր. Ալէաթճեան ընտիր դամբանական մը խօսեցաւ: Միքայէլ էֆէնտի իւր խոհեմ և բարեհամբոյր բնաւորութեամբն ու քաղաքավարի վարմունքով սիրելի էր բազմաց :

Կ'իմանանք թէ յուղարկաւորութեան առթիւ Մայր-Եկեղեցւոյ նախորդ և արդի Առժամանակեայ Թաղ. Խորհրդոց միջեւ վէճ մը ծագեր է նոյն օր :

Եարաթ աւուր Փունջի մէջ հետեւալը կը կարդանք :

«Հողվմէական ազգայնոց Պատրիարք Գերապայծառ Ազգարեան գրելով ի Բ. Պուռն թէ Բերայի հայկական գերեզմանատան մէկ մասն կը վերաբերի Հըռովմէական Հայ ժողովը գերեզման, իւր բեր է որ յանձնուի Հողմէականաց Պատրիարքարանի: Նորին Գերապայ»

ծառութեան սոյն խնդիրն, Եպարքոսական հրամանաւ, գատական ու կը-ըօնական գործոց նախարար Վաեմ. ձէվտէթ վաշա զբելով հաղորդելով մեր Պատրիարքարանի՝ ծանօթութիւն ուղած է :

## Ա Զ Դ

Թերթիս աշխատակիցներէն Պ. Գէ-որդ Սիմքէշեան՝ թարգմանիչ Թափառական Հրեայ անուն վիպասանութեան՝ կը վափագի մասնաւոր դասեր տալ ֆրանսերէն, թուրքերէն և հայերէն լեզուաց՝ խիստ դիւրուսոյց մէժոտներով և չափաւոր պայմաններով .

Դիմել լրագրոյս Խմբագրատունը :

## ԱՅԼ ԵՒ ԱՅԼՔ

Կարդացի ձեր ինձ զրկած նա- մակը՝ կընդրէ ազնիւ անձ մը իր ծա- նօթներէ մէկուն: որմէ ընդունած էր կոշտ ու կոպիտ ոճով նամակ մը, և կ'աւելցնէ և երբագարունակութեանը վերահասու եղայ, իսկոյն համազաւցայ թէ սխալմամբ իմ հասցէիս զրկեր էք զայն սւստի կը դարձնեմ ձեզ, որպէս զի բուն տիրոջը զրկէք:

Սոյն երկտողին վրայ կոշտ ու կո- պիտ ոճով նամակ գրող անձը կը պար- տաւորի երթալ ներումն խնդրել իր ըրածին համար,

Թո՛ղ օրինակ և խրատ ըլլայ ամեն անոնց՝ որ թեթեւութեամբ չափ չեն դներ իրենց լեզուին ու դրչնին, և հե- տեւաբար խայտառակ ու ամօթապարտ կը մնան:

Պատուաւոր անձ մը բարենպատակ գործի մը համար կը դիմէ միջնակարգ անձէ մը խնդրելու համար որպէս զի ինք ալ մասնակի հանդանակութեան:

— ի՞նչ, կ'ըսէ, լսե՞ր էք երբէք որ ես ասանկ բան ընեմ, հեռացիք ասկէ:

— Եատլաւ, կը մաղթեմ ձեզի հա- մար որ ձեր կենացը մէջ վայելէք առ- նելու դժբաղդութիւնը, կ'ըսէ ու կը մեկնի:

Արդեօք ո՛չչափ դիւրակեացներ կան որ տալու երջանկութիւնը չեն վա- յելեր:

Մ. Գ.

## ՍԱՐԸԵԱՐԻ ԽՆԴԻՐԸ

Մի քանի խոհական ազգայինք՝ որ կը բնակին Սարը-եար, տեսնելով որ տեղւոյն Հայ-բնակիչք կը շատնան հե- տզէետէ և տեսնելով որ անդ ոչ եկե- ղեցի կայ և ոչ դպրոց, մինչդեռ Յոյնք ունին իրենց եկեղեցին և դպրոցը, կը խորհին ընկերութիւն մը հաստատել. որոյ նպատակն ըլլայ գոյացած շաբա- թական տուրքերով և նուէրներով բաւականաչափ գումար մը ձեռք բե- րելով՝ կառուցանել մի եկեղեցի(1) և դպրոց :

Իբր 2—3 տարի առաջ կը հաս- տատուի այդ Ընկերութիւնը, որ կը բաղկանայ Ընդհ. ժողովէ և Տնօրին խորհուրդէ, և փութաջանութեամբ կ'աշխատի լէ պայի իւր նպատակը :

Ընկերութիւնը իւր հասոյթն ար- դիւնաւորելու նպատակաւ կը վարձէ նաեւ Սարը-եարի Օրթաչչմէ կոչուած գեղեցկագիր, օդասուն և զուարճալի զրուավայրը հանդերձ զրուարանով՝ և Աղնուաշուք Յ. և Յ. Մոստիշեան է- ֆէնտիք, որոնց սեփականութիւնն է նոյն տեղը, սովորականէն 90—30 ոս- կի նուազ գնով վարձու կուտան նոյն Ընկերութկան, որոյ հասոյթք կ'աւել- նան զգալաբար :

Բայց ցաւալի է յարել թէ անմիա- բանութեան ոգին այս գեղեցիկ գոր- ծին մէջ այ երեւնալ կ'սկսի անշուշտ ի մլաս նպատակին:

Քանի քանի անդամներ վափագ կը յայտնուի գպրոցի կառուցման համար գետին մը գնել: որպէս զի Ընկերու- թիւնը նորահաստատ գպրոցին համար տեղւոյ վարձ տալէ ազատի, բայց ա- մէն անգամուն ալ Ընկերութեան ան- դամներէ դիւրակեաց անձինք ոմանք որ չեն ուզեր շինութեան առթիւ մի քանի սոկի նուէր տալ իրենց քսակէն, արգելք և գժուարութիւններ կը յա- րուցանեն կամ գնուելիք գետնին տէ- րը գաղտնի համոզելով, կամ տեղւոյն գինը ձեռքի տակէ կը կնապատիկ, ե- ռապատիկ և քառապատիկ բարձրա- ցնելով և կամ Ընկերութեան դրամէն մեծ մաս մը տոկոսի տալով տուանց

(1) Միայն Պէօյի կտէրէի խորերը կայ մի եկեղեցի, որ շատ հեռու է Սարը-եարէ և մտնաւանդ ձմեռը մեծ դժուարութիւն կայ հոն երթալու .

Ընդհ. ժողովոյ հաւանութեան, ինչպէս որ Գ. Համբարձումեան էֆէնտի ըրած- է, որ 2—3 շաբաթ առաջ տեղն ի աեղը հրատարակուեցաւ Մանզումէի մէջ :

Ըսենք նաեւ թէ արգելք եղող- ներ անխղճաբար փորձ կը փորձեն նաեւ իբր խոշնդու Ընկերութեան յառաջդիմութեանը ցոյց տալ Մեծ. Բարսեղեան Բարսեղ և Սվաճեան Ցա- րութիւն էֆէնտիները, որ ոկիզբէն այս Ընկերութեան կազմութեանը, օգտին և յառաջդիմութեանը նիւ- թապէս և բարուապէս աշխատած և իրենց բաժինները միշտ կանխիկ վճա- րելէ զատ՝ նաեւ չեն խնայած իրենց նուիրատուութիւնները զանազան ա- ռիթմներով:

Ասոնք իրողութիւններ են, որ, ինչ- պէս ըսինք. հրատարակուեցան Ման- զումէի մէջ և որ չիրքուեցան անոնց կողմէ, որ պարտաւոր էին հերքել, բայց քանի որ լուեցին և կը լուեն, ը- նականաբար կը հետեւի թէ ասոնք ցմարտութիւններ են:

Շատ վափագելի էր որ այս ճշ- մարտութիւն բնաւ գոյութիւն չունե- նար և գործ ու նպատակը միայն ի- րականութիւն գտնէր, գետինը ծտ- խու առնուէր և ձեռնարկուէր գպրո- ցին շինութեանը, որում յօժարակամ մեծ նպաստ մընելու խոստում տուած- է վասեմ. Ասպետն Զունդ ու նոյնպէս նպաստելու տրամադրութիւնն ցոյց տուած են ուրիշ բարեսէր անձինք, բայց քսակնին լեցուն այլ սիրտերնին աղքատ եղող կարգ մը անձինք—որոնց անունը չենք յիշեր—ամեն տոեն ար- գելք հանդիսացած են: ինչպէս ըսինք շինութեան ի նպաստ իրենք ալ մի քանի ոսկի չտալու նպատակաւ:

Շատ երանի է որ այդ կարգի անձինք բնաւ գործի մէջ չմտնեն, քան թէ մտնելով հասարակաց օգտին և բարւոյն արգելք ըլլան:

(Հարունակելի)

## ԽՈՍԱԿՑՈՒԹԻՒՆ ԿԱՆԱՆՑ

Սոյն յօդուածը գրել և հրատարա- կել պատշաճ դատեցինք երկու պատ- ճառով. նախ անոր համար որ իր մէջ կը պարսւնակէ բարոյական ընդդէմ

կարդ մը թիւր գաղափարաց և երկ-  
բորդ ո՞ր՝ ռամկական լեզուն կը պատ-  
կերէ , զոր պէտք է յանձնել ապա-  
գային իրը հնութիւն :

Պարեւ Ա. տուտու :

— Աստուծու պարին հոգի քուրուկ ,  
աս ո՞ր հով փշեց , քա ախջիկ , խովա  
մը ճուր պեր քի հերճայի մէնէկչին  
օտկը լեցունեմ :

— Վո՞ւ մեղայ , կիտես քի իրաւ է ,  
կոտրտաղ , սանքի դուն բէք շատ կու-  
դաս , անլըման , կէօրիւն պագըն այ-  
տա մայիստա մէկ օրթան կելլաս :

— Զի հանդչիս հէմէն , տահա եր  
է՞ր քեզի էի :

— Պարին ըլլայ էրածդ :

— Պարիտ շատնայ , հոգիս , հէլէ  
սա շալդ հանէ տէ հիսապը կը տես-  
նանք :

— Փառք Ասծուծու քի նէ առնե-  
լիք ունիմ նէ տալիք :

— Երնէկ քեզի , խուշիկս : տիւնեա-  
տա սէնին , ահրէթտէ :

— Տօղրուսու :

— Էյ ինչ կայ չիկայ նայինք :

— Աման , քուրուկ , հիչ մի՛ հար-  
ցուներ , տէրտ ունիմ , տէրտ ունիմ  
քի , սիրտս խազէլ եաբրազիի պէս  
բիւթիւն օր կը նետէ կոր :

— Վա՞խ , ճանըմ , զախ , կէնէ ի՞նչ  
էղար :

— Ա՛խ , նասըլ ըսեմ , նասըլ ըսեմ ,  
քանի օրէն պէրի քի նէ կերածս կե-  
րած է , նէ խմածս խմած , մենծ պօ-  
յէն հնչնուքի մէջ էմ :

— Խեր ըլլայ , ի՞նչ ունիս :

— Զըլլալու օրթանճաս . կէօմէկ-  
ճին , իր իշճիին կէօնիւլ տուեր է , իլ-  
լէմ քի պիտի առնեմ կ'ըսէ : ամա ,  
ճանըմ հոգի քուրուկ , հիչ ըլլալու  
պան չէ , մեր թէմբօյին կէօրէ չէ .  
վոթկածին մէկը , չէնեէ , չէնեէ քի ,  
լախըռալին ասլա լախըռալը չօկտէր .  
հիմակու սըյրըխներէն է :

— Էյ նասը՛լ , պարէմ աղւո՞ր է :

— Աղւորը վար ամնի . ան տիւզէն-  
ները մամիկիս ալ տամ նէ աղւոր կե-  
րեւնայ :

— Տարիքը վուրտեղվանքն է :

— Աղըաները չի նայեցայ քի կիտ-  
նամ . հիմակու ախճիկներուն տարիքը  
պէլի՞ է :

— Շնորհքո՞վ մարդու զաւակ է :

— Հէմէն աշկդ խաղայ պէլէ քիմ ,

շնորհքով մարդուն զաւակը ատ պօյե-  
րը կըլլայ . շնորհքնին վար ասնի տէ  
վար հալածի :

— Փարայ ունի՞ :

— Օրը օխտը ութը զուրուշ կը զաս-  
տիի ամա , փարան ի՞նչ ընեմ , ինք  
մարդ ըլլայ եօխսամ . գուն փարա  
տուի՞ր , էս փարայ տուի :

— Հիմա օ չամկար պարտախ էղեր  
է , շինտի տէրտ փարատա , ամա աղ-  
ւոր չէ էղեր , խույսուզ է էղեր , տին-  
կօզէ էղեր , քէնտինէ պէյէնմիշ է է-  
ղեր , լկրթած է էղեր , տոլիկսիզ է  
էղեր , հալէ չի հասկցող է էղեր , օյ-  
նախ է էղեր , սոյզատէ չէ էղեր , իս-  
րաֆճի է էղեր , տուն փուլցունող է  
էղեր , սանկ է էղեր , նանկ է էղեր .  
ասանկ պաներ փնտուելը հիմտ պա-  
րիթ է , վերն Ասուած , վարը վաթ-  
ծունոց . հիմակու էրիյմարդիկը փա-  
րա կըսեն հոգի կուտան կոր . ամա  
ըսէ քի առածնին ի՞նչ է . կինովի մը  
մեզէ չէ , ամա ի՞նչ փայտա քի իշտէ  
մէյ մը զանցա է էղեր . իճատ ընողին  
հէմէն ճիտը տակը մնայ :

— Հէմէն էրկու աշվընին քէունայ  
տէ ճըղիկ ճըղիկ կոտրտուին քի էլին  
կիւլֆիտանի զաւկները կուլիսէ կը հա-  
նեն տէ ետկն ալ պտյուշ կը կտրին ,  
ունի՛ս մի , չունի՛ս մի , կա՞յ մի , չի կա՞յ  
մի , հիչ ֆիթուռ չեն ըներ , իլէ պեր  
կը կանչեն , սայքիմ հիմրկու էրիյմար-  
դիրն ալ կը կարգուին տէ բէք օր ա-  
րեւ կը տեսնան կոր , աշկս էլլայ , կը  
տատին կը տատին տարտակը կելլան  
կոր . պարէ տունին մէջն ալ քիշ մը  
ըլլահաթութան էրէ՞ս տեսնան , տըռ-  
տըռէ խըռխըռէ աշկ պացած չունին :

— Քուրուկս , սանքիմ բէք ախճիկ-  
ներուն պան չըսենք , քիշ մըն ալ խա-  
պահաթը էրիյմարդոցն է . ընող ըլլող  
իտարէնին կիտծող . խօսքմըռուկ , կիւլ  
տամլասի ախճիկները կը ձգեն տէ էր.  
կուփարայի էտին կամնին հէմ ալ կլու-  
նինփորձանքի մէջ կը տնեն . էրիյմար-  
դուն համար կնիկէն փարայ առնելը  
ի՞նչ աղէս բան է . քանի մը զուրուշի  
համար կը տանին ինքզինքնին կնիկնե-  
րուն կը ծախեն . հէլպէթտէնէ քի կը-  
նիկներն ալ պօյ կելլան , լեզունին կեր-  
կնայ , պաղնիքի թօխմախի պէս էրիկ-  
նուն կուլիսին կը զարնեն . հիմակու էրիյ-

մարդիկ ալ իաէ սէօզիւմ եապանա քի  
իշտէ էրիյմարդ էն . էրէրնին կացեր

ճուրերնին մնացեր է . թող չընեն .  
թող չընեն . մէյ մըն ալ կըսեն քի կը-  
նիկներուն մազը խելքը կարճ մազը  
էրկան է . աշկս կարեմ , աս է իրենց  
խելքին էրկանութիւնը :

— Պերանդ պագնեմ , բէք աղվոր  
ըսիր . դուն էրիյմարդ ըլլալու էիր :  
քուգում քուրիկ , աս պանին ինծի  
խելք մը սորուեցուր :

— Նայէ , հոգիս , քեզի ըսեմ , էյէր  
չես ուզեր քի տղատ ատ ախճիկը առ-  
նէ նէ , հէմէն սոթտուեր է , շնորհ-  
քով ախճիկ մը կտիր տէ սահաթ մը  
առաջ օտկ ծառք ընելդ նայէ , զէրէ  
ճահիլին միաէն պուլանմիշ է էղեր :

— Արեւդ օրերդ սիրեմ , հոգի քու-  
րուկս , աս պանին քիշ մը էօն այախ  
էղեր , ինշտար ըլլայ նէ կէնէ դուն է-  
թէի պէլինտէ էս . խաթրդ խօշ կընեմ:

(Նարունակելի)

Մ. Գ.

## ԲԱՌԱՐԱՆ ԿԱՆԱՑ

Թաց փէշտիմալ . — Թեթեւսողիկ :  
Փիսիկը ծառը էլեր է . — Խմած է :  
Կատուն ունի հաց ու պանիր , գի-  
շերը քունը չի տանիր . — Զըտես :

Էրնէկ քեզի խորողիկ . ոչ պաք կի-  
տես ոչ ուտիք . — Անհօգ :

Նինէ , խրատ տալէտ պէրի կատուն  
օխտը ճանճ պոնեց . — Իր գիտցածէն  
ըլլ շեղող :

Պառկէ , լուսուն շատ կայ . — Տըխ-  
մար :

Մինչեւ օր էղաւ նէ , օխտը հավանի  
տակ ինկաւ : — Դործ մը՝ որ շատ գըժ-  
ուար լմնցած է :

Մինչեւ օր Շուշանը զարդարուի  
նէ . ժամերը կարճակուին . — Դանդա-  
ղը մինչեւ որ շարժի . բանը բանէն  
կանցնի :

Բէն է բփէ , խէ . — Զայնդ կտրէ ,  
դիմացինը կը հասկնայ .

Մ. Գ.



Մարդ մը իբրեւ ոճրագործ ամբաստանուելէ վերջ երր մահուան կը դատապարտուի, կը խնդրէ որ թոյլ տան իրեն վերջին անգամ մըն ալ տեսնելու իւր իինը և զաւակները, իր աղաչանքը կընդունուի և ոստիկանաց հսկողութեամբ տուն կերթայ: Հոն գրեթէ ժամ մը իւր ընտանիքի անդամոց հետ տեմնուելէ վերջ դուրս կենէ տունէն առանց բան մը յայտնելու իւր սոսկալի դատավճռոյն նըկատմամբ, կինը կարծելովթէ իւր ամուսինն երեկոյին ըստ սովորութեան տուն պիտի դառնայ, կըսէ:

Պարոն, կաղաշեմ մի մոռնաք այսօր հովանոցս ու գլխարկս առնելու:

\* \* \*

Բագսի աշակերտ մը կամուսնանայ ավնուական օրիորդի մը հետ և ամեն իրեկուն վերջին աստիճան գիշով վիճակի մէջ կը դառնայ ի տուն: Խեղճ երիտասարդուհին բաւական ատեն համբերութեամբ իւր «խաչը կը-րել» վերջ, կըսէ:

Սիրելիդ իմ, մինչեւ ե՞րբ պիտի շարունակես այդ յոռի ընթացքդ: Հե՞ս գթար իմ վրայ, քիչ մը հաց կուտեմ, այն ալ սրտիս վրայ կը մնայ, ամեն օր գլուխդ առնելով ուր կերթաս:

Իրաւունք ունիս, աղնիւ ամուսինս, այսուհետեւ ուր որ ալ երթամբ լուսս քեզի պիտի ձգեմ:

\* \* \*

Երիտասարդ մը կամուսնանայ հարուստ աղջկան մը հետ, որու ընտանեաց կողմէ ահագին գումար մըն ալ դրամօժիտ կստանայ: Երկու ամուք բաւական ժամանակ երջանիկ կապրին, բայց քիչ մը վերջ երետասարդին մսխող բնաւորութիւնը տակն ու վրայ կընէ այս խաղաղ կեանքը: Երբ ամբողջ ունեցածը — աւելորդ է ըսել կնոջ դրամօժիտն ալ — կը մնիէ, կըսկի ատել իւր կինը և զայն ձգելու հնարներ որոնել: Երեկոյ մը մինչ այս վերջինն սեղան կը շտկէր, երիկը յոնքերը պրոտելով կը գոչէ:

Մատամ, այդ ի՞նչ է, ինչո՞ւ մէկ

աչքդ կոյր է:

— Տէր իմ, նո՞ր կը տեսնէք իմ միականի ընլլալս, կը պատասխանէ կինն աղերսարկու դիմօք:

— Այսո՛, մինչեւ հիմա ես քու կոյր ըլլալդ չէի գիտեր, վաղը մօրդ տունը գնա՞:

## ՏԱՆՍ ՆԻԶԱՄՆՄԵՍԻ

—

(248նժի հետաքանակ պատճեան)

— Կէչէն ագշամ քի սէօհպէթինիզ օ դատար ուղուն սիւրտիւ քի, պիզ օթուրտուգ: մուղիգատա սուս օլտու, սիզ կէնէ տալկն տալկն օյնայըպ սէօյլէշիյօրթարնըզ:

— Լիճակ սէօլլէտինիտի իսէ. էօյրէնմէք իսթէտիմ:

— Աման մատմազէլ, նէ՞ սէօյլէտի,

— Ֆիքրիմտէն չըգտը:

— Գուղում մատմազէլ, բուռ լամուր Տէնօ նէ՞ սէօյլէտի:

— Իւսթիւմէ կիւլմէք իչին մի . . .

— Օ նէ՞ սէօզ. Ալլահ էթմէսին. նէ՞ օլուր ըմբը . շիմտի լիպէրթա տըր էօլէ շէյլէր . պանատա կէչէն ագշամ միւսիւ իլէ օյնատըլըմըլ վագրթ, «իսմին կիպի բէք նազիք էտաօըն» շարգիսին» էօյրէթափ. մուղիգանըն սէսինտէն պիզիմ սէսիմիզ պէլլի պիլէ օլմատը:

— Գուղում մատմազէլ սէօյլէ.

— Իշմէ շէյլէտի տէտի:

«Դաշէրին միլ տիր,

Տիլին պիւլպիւլ տիր,

Պիրիպիրիմիզտէն այրը իսէք

կէօյնիւմիւզ պիր տիր:»

— Ե պուափօ միւսիւ . բէք կիւզէլ սէօյլէմիշ. մուժմու սանա, մատմազէլ, քի էօլէ պիր ամուռէօյէ տիւշմիւշիւն:

Տէօրիւնէն ժադրէ: Տամալարըն իքինճի վաղիփէսի օյունուն խըզ ալտըզը վագրթա ուսուլի բէրտէտէն էլլէրինտէ պուլունան (հուշուռ) իլէ միւսիւլէրին թէրինի սիլմէքտէն իպարէթտիր:

— Ե՞յ պու նասը՞ օլապիլիր միւ-

— Եօյլէ քի օյնատըլընըզ զէման տամալար հուշուռ քէնտի օմուղարընըն իւստիւնէ գոյտուգտա՝ սիզէ պիթապնը տիւքրեանլարընտա վէ պախուսուս Պէրպէրեան մաթպասընտա օ դը. ֆիեավաշճանըզ էլլիլիզ թէրինիզի սիլէսիլիրսինիզ:

— Պէն գագուլ իթմէմ . էօյլէ գոր գու իլէ էյիլիպ թէրիմիզի սիլէնէլլիմիզէ, տամալարըն սոլ թարավլնտան պիրէր բէշկիր աստըրըպ տա սիլինուէք օլմա՞զ մը :

— Պարիթ օլսուն շու սէօզիլէրին միւսիւ, եինէ սընադ չօրպաեա սօուգ սու տօլտուրմա:

— Ճանըմնէնէ տէմէք տիր, եալընըզ սիզին էֆքեարընըզը՝ մը տինէյէյ լիմ, պէնիմ էֆքեարըմը նիշին տիյնէմէզունիզ:

— Եօգ սէնին սէօզիւն օլմայաճագ:

— Իստէր իսէն պիզտէն այրըլ:

— Բառագէօ մատմազէլ, բառատօն տիլէրիմ, ուզին տէտիղինիզ օլսուն տէյիլ մէնտիլինիզ իլէ անճադ ավլունուն թախտապէզիսի իլէ եիւզիւմիւսիլունիզ, սէս չըդարձամ վէ իփթիւսար իստէրիմ:

— Տիյնէյինիզ:

Մատմազէլ Հու

## ԶԵԿՈՅՑ

Կը խնդրուի արդոյ Հեղինակներէ և Թարգմանիչներէ որպէս զի ծանուցման համար բարեհաճին իրենց գործերէն երկու օրինակ զրկել մին խրմագրութեան և միւսը Արտօնատիւով:

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

## ՕՍՄԱՆԵԱՆ ՊԵՏՏՈՒԹԵԱՆ

ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

Մէարիփ նէզարէթը ճէլիլէսի մէմուրինտէն Աշճեան Միքայէլ էֆ, մէքբաթիպը միլիլիէտէ թէտրիս օլընմագ վէ պիրինճի ճիլտի օլմադ իւզըրէ «Պատմութիւն Օսմանեան Պետութեան» սէրէվիասը թահթընտա իրմէնիճէ պիր թարիլը Օսմանի թէկէլիփ ու նէշըր իթմիշ տիր:

Հագիդաթէն պիր սուրէթը մաթլուպէ վէ միւքմէմէլէտէ թէկէլիփ իտիլմիշ օլտն իշպու թարիլը Օսմանի տէրտիւն պիթապնը տիւքրեանլարընտա վէ պախուսուս Պէրպէրեան մաթպասընտա օ դը. ֆիեավաշճանըզ էլլիլիզ թէրինիզի սիլէսիլիրսինիզ:

# ՖՈԹՈԿՐԱՖ

ԳԱՐԱԳԱԾԵԱՆ ՊԻԼԱՏԵՐԻԵՐ  
ԴՐՈՒՅԵ ԳԱՐԱԳԱԾԵԱՆ ՆՕ. 677

Միւշթէրիէրիմիզի մէմնուն գլուխագ, էսկիտէն պէրու մէսէքիմիզ օլտուղու ամ-մէնին մալիւմիւ տիր : Պու տէֆա նվրօբա-նըն էն մէշհուր Փապրիդալարընտան ճէլպ իտէրէք, աթըլիչմիզի տօնաթմըլ օլտու-դումուղտան, միւրաճամաթ իտէշէք միւշ-թէրիէր հէր հալտէ մէմնուն զալաճագլամ տըր : Գարայը հավատա պիլէ բէ՛իմ չէքի-լիր : Զօնուգլար վէ չօդ տուրմաղա թէհամ-միւլիւ օլմայանլար իչին, էն սօն իւսիւլտէ (Էնթանթանէ) եանի միւշթէրիչի եօրմագ. ուզըն րէսիմէր չէքիլիր : Պունտան մատա Փօթօկրափ իչիւն էն մէշհուր Փապրիդա-լարտան հէր ճինս մաքինա վէ լէվադիմաթ վէ էջաւ կէմիրթտիրիլուպ, էնվէն Փիյաթ-լէ սաթըլուր :

Միւրաճամաթ իտէնլէրէ մէճճանէն տէրս վէրիլուպ, մէրագլըլոր իչիւն 180 դրուչա գատար մաքինալար Փիրոււմիթ օլունուր :

— 36 —

Րուդ մէջ, ուրեմն ինչո՞ւ պիտի կորսնցունես այս ամենը : Կին մը՝ ամուսնանալով գերի կը դառնայ . մարդու մը գերին ըլլալ . . . ինչ անմտութիւն . շատ շուտ կը զզջաս :

Օրիորդ Օլիմբիատ ալ՝ բարձրահասակ, եր-կայն բարակ աղջիկ մըն եր, որում ոչ ոք կը քծնէր, ոչ ոք մեծարանք կընէր . ուստի նա ալ ամենամեծ արհամարհանք կը կեղծէր էրիկ մարդոց գէմ ու կը կընէր անդադար .

— Տէ՛ր Ս.ստուած, ինչ անշնորհք են սա է-րիկ մարդիկ . ինչպէս կարելի է սիրել զանոնք: Մեծագոյն մասն աղտոտ ոտքեր և էշու պէս քալուածք մը ունին . անշնորհք ձեւերով մը կը հագուին ու գլխարկնին ալ ճիշդ նման է վա-ռարանի մը խողովակին կամ աղցանի տման-ներու . և տակաւին կուղեն մեր գլխաւո՞ն ըլլալ . մեզ պաշտպանելու երեւոյթ ունին . բէ՛հ, ես չեմ ուզեր իրենց պաշտպանութիւ-նը . . . գլուխնին փարատի : Ա՛հ, մի՛ ամուս-նաք, միրելիդ իմ Սէզառին, մի՛ ամուսնա-նաք . ծաղրեցէք, արհամարհեցէք այդ պա-րոնները . . . խնդացէք իրենց վրայ . մի՛ հա-ւատաք ինչ որ կըսեն ճեզ, սուտ կը խօսին :

Սէզառին, որուն սիրու դիւրազգալու-թենէ զուրկ էր, իր երկու բարեկամուճեաց կարծիքն էր, և կը մերժէր ամեն անոնք,

## ՖՈՐԹՈՒՆԱ:

ԱՆՇԻՄ ՈՒՄՈՒՄԻ ՍԻԿՈՒՐԻԹՅ

ԳՈՒՄԲԱՆԵԱԾԸ

1668 թէ Պերէնուք նէւսոյն օլունմուշ բը.	1745 թէ Տէ՛ւէլորժուք նէւսոյն օլունմուշուք
ՍէրՄԱԵԼ	875,000 ՖՐԱՆԴ ՍէրՄԱԵԼ
	3,750,000 ՖՐԱՆԴ

ԻՀԹԻԵՐԱՅ ԱԴՃԵՍԻ 1,337,500	ԻՀԹԻԵՍԹ ԱԴՃԵՍԻ 3,099,367. 15 ՖՐ
---------------------------	---------------------------------

Տէրսաատէթ բիաչապնտա պիրէշմիշ օլտն իշպու սիկուրիթա գումբանեալարը . քէֆալէթի միւթէգապիլէ իլէ նէր նէվի էմթաա վէ ապչէ կրուբոլարընը, տէնիդ, նէր վէ դարա նագլիեաթը թէհլիքէլէրինէ գարշը տայէթլէ Փաեիտէպաշիս շէրակիթ իլէ սիկուրիթա իտէրէր .

## ՀԱՆՉԵԱԹԻՇԵ

ԵՌՆԴԱԾԱ ԳԱՐԵՆ ՍԻԿՈՒՐԻԹՅ ԴՐՈՒՄԲՈՆԵԱԾԸ

1874 թէ Համուռէկու նէւսոյն օլունմուշ բը .

ՍէրՄԱԵԼ	3,750,000 ՖՐԱՆԴ
	ԻՀԹԻԵՍԹ ԱԴՃԵՍԻ 600,000

Իշպու սիկուրիթա գումբանեասը, հէր նէվի էմլաք վէ էշեանը, անպար վէ մաղա-զա աէրունէրինակէքի էմթաանը, էն զիեատէ Փաեիտէպաշիս շարթլար իլէ սիկուրիթա իտէր : Թավօիլի մալիւմաթ ալմագ իսթէնէնէր, պալէատէ զիքը օլունան իւչ գում-բանեալարըն ումումի մասլահաթիւզարը պուլունան իսթանպօտա Պահչէ-Գարու-սունտա Բասիմ բաշա խանընտա նիւմէրո 13 վէ 14 տէ ՏիմԱՆ Ս. ՄԱՆՈՒԿԵԱՆ էֆէն-տիեէ միւրաճամաթ իթմէկէ տավէթ օլունուր :

— 33 —

Ներելի է երբեմն չար ըլլալ . բայց պէտք է որ և է չափ մը դնել անոր. նրբամիտ և հանճա-ըեղ քննադատութիւն մը միշտ յաջողութիւն կը գտնէ, բայց չի յաջողիր չարութիւն մը, որ վարպետորդի չէ :

Երբոր Սէզառին երկու կամ երեք երեկոյ-թի մէջ ձանձրութիւն զգար, կըսէր իր մօ-րեղբօր .

— Պուէդինեի դառնանք :

Մօրեղբազն աւելին չէր ուղեր, և հետեւ-եալ օրն իսկ կը թողուին Բարիզը :

Բայց սին պղտիկ անյաջողութիւնները, զորս ունիցած էր Սէզառին, հասկըցունել տուին նմա թէ՛ ընկերութեան մէջ ապրելու համար, միայն չի բաւեր զինաշարժութիւն և ձի հեծնալ գիտնալ :

Ամեն տօնախմբութեանց մէջ կը պարէին . Սէզառին որոշեց պար սորվիլ և վերջապէս համն առաւ : Քանի որ ամեն բարեկիրթ աղ-ջիկ երաժշտութիւն գիտէին, դաշնակ մը գը-նել տուաւ և վարպետ մը բռնեց : Բայց և այնպէս, բնաւ ճաշակ չունենալով այս նուա-գարանին, և մէկ ձեռքով մինակ Մալուռուկ զար-նել սորվելով, դաշնակը ձգեց և որսորդու-թեան փող մը առնով, քիչ ժամանակի մէջ երկրին բոլոր որսերն ի փախուստ տանելու

## ՏԻՇ ԹԱՊԻՊԻ ԺՈԶԻՖ ՆԱԼԲԱՍ

Տիշապիպիլերին էն մահիրէրինաէն օլուպ, քէնտիսինէ միւրաճամաթ իտէն-լէրի ազ վագըթ զարֆընտա շիփաբէ-զիր իթմէքի պիհագդըն խօնուտ իթ-միշ օլան ժօղէփ նալբաս էփ. Սիրքէ-ճիտէ թրամվայ ճատտէսինտէ ծույու-նու Ռւմումիէ իտարէսի դարշընտա 8 նումէրօլը մահալը մախսուստա պու-լունմագտա տըր :

Թապիպը մումակիլէյ զայէթ մա-հիրանէ պիր սուրէթտէ իմալ էլլէտի-կի տիլէրի էնգէն փիյալթլա Փիրուլիթ իթտիկի կիպի, միւշէրիլէրինի քէ-մալը հիւրմէթ վէ նէզաքէթլէ գապուլ վէ տիշ խասթալըդլարընը հիւնիւ թէ-տավի իտէրէք, ճիւլէնին մէ մունի-յէթինի դազանմագտա տըր :

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ  
Ն Շ Ա Ն Պ Ե Ր Պ Ե Ր Ե Ա Ն

## ՖՈՒԱՆ Գ Ֆ Օ Ր Թ Ո Ւ Ի Ա Զ

Տ Է Ն Ի Զ Ս Ի Կ Ո Ւ Ր Թ Ա Գ Ո Ւ Մ Բ Ա Ն Ե Ա Ս Ը

Սէմանէ ֆրանդ 8,250,000

Իհթիեաթ ագչէսի ֆրանդ 1,270,000

Մէղքիւր գումբանիա տէնիլ դազալարընա դարշը վարօրյարտա վէ կէ-միւրտէ եխւքլէնիէն մալլէրի, վէ քէզալիք բոոթա իտարէլէրինէ թէսլիմ օլունան միւնէկիզէրաթ վէ եախոտ պանդնօթ էվրագը զաեէթ էնվէնիեէթ վէ սուհուլէթլէ սիկուրթա իտէր :

Պու ճիհէթլէ մէպալիղի քիւլինէնի սիկուրթա իտէպիլմէք իշին իշպու-դումբանիա կվորատա 13 թանէ պիւեիւք սիկուրթա գումբանիալարըլլա պիրլէչմիշ տիր : Պունկարըն թէքմիլ սէրմանէ վէ իհթիեաթ ագչէսի 109,-000,000 ֆրանդը կէչէր .

Եքմիլ Թիւրքիա աճէնթէսի

## ՀԱՄՊՈՒՐԿ ՄԻՒՆԻԽ ՊԻՐԼԵՇՄԻԾ

ԵԱՆԿԲՆԱ ԳԱՐՇԸ ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԵԱԼԱՐԸ

Սէրմանէ

ֆրանդ 8,000,000

Ահթիեաթ ագչէսի 1888 Յունիսէ գատար

ֆրանդ 4,817.262

Սէնէլի իրատ 1888 Յունիսէ գատար

ֆրանդ 10,069,700

Մէզգիւր գումբանեալար տէբօզիթօլար վէ խանէլէր վէ անլէր իշինաէ պուլունան մալլէր վէ մօպիկեալարը զաեէթ էնվէնիեէթ վէ սուհուլէթլէ, թէմինաթը գավինէ թահմընտա օլարագ սիկուրթա իտէրլէր :

Իսթանպոլ աճէնթէսի

իրթանպոլ, Պահճէ-գաբու, Եօրկիատիս խան ԳԱ.Ռ.Ն.ԻԿ Ա.Ս.ՏՈՒ.Ա.Շ.Ա.ՏՈՒ.Ի

Մալիւմաթ. — Շիրքէթէրիմիղին Տէրիսատէթ պանքէրլէրի պուլունոն Ներսէսեան Բէտէր վէ Մախտումու էփէնտիլէր՝ հիսապը կէօրիւլմիւշ, վէ միւտիրիեէթի ումումինէ թարաֆընտան թաստիգ օլունմուշ հէր կիւնա զարար ու զիեանը թազմինէ թէմամիլէ թալիմաթ ախզ իլէմիլընէր տիր :

— 34 —

Հափ երեւելի դարձաւ :

Ս.պա ուրիշ դազափար մը եկաւ Սէզառի-նի միաքը :

Երբեմն տեսած էր այնպիսի մարդիկ, որք լուրջ խնդիրներու վրայ կը խօսէին և կամ ի-րաւագիտական կէտերու վրայ կը ճառէին : Ուստի իր միտքը գրաւեց գիտուն ըլլալու, լատիներէն և յունարէն սորվելու և օրինա-գիրքն ուսումնակիրելու անզուսպ տենչ մը, որ-պէս զի ամեն նիւթի վրայ կարենայ խօսիլ փաստաբանի պէս :

Երկու տարի շարունակ Դատարանոց Լըուէտ կարդաց . բայց այս բան աւելի հաճելի չըրաւ զինք ընկերութեանց մէջ :

Երբոր Սէզառին տասն և ութ տարու ե-ղաւ, ամուսնութեան ցանկացողք կարկուտի պէս տեղալ սկսան . վասն զի գիտէին թէ հա-րիւր հազար ֆրանք գրամօժիտ ունէր և թէ միակ ժառանգորդն էր Պ. տը Վապորոնի, որ խոչորկեկ հարստութեան մը տէր էր :

Բայց Սէզառին բնաւ տրամադրութիւն ցոյց չէր տար ամուսնութեան, և ամենեւին վա-փագ չունէր կորսնցունելու իր ազատութիւնն, որ այնքան հեշտ է մանկամարդ աղջկանց հա-մար . ուստի այս զդացմամբ կը խօսէր իր եր-կու բարեկամուհեաց հետ :

— 35 —

Օրիորդ Բաօլինա և օրիորդ Օլիմբիատ իր մտերմուհիներն էին, որոց հետ ծանօթացած էր ընկերութեանց մէջ, և որոց իսկոյն կապ-ուած էր սերտիւ . վասն զի մեծ նմանութիւն կար իրենց տեսնելու, գործելու և խորհելու եղանակաց մէջ :

Օրիորդ Բաօլինա գրականութեան պարա-պող մըն էր :

Տասն տարի առաջ բառեղծուած մը լու-ծած էր օրագրի մը մէջ, և այն ժամանակէն ի վեր իր ամենէն մեծ հաճոյքն էր ուսանիլ և ուսումնասիրել . ուսանաւորներ, առակներ կը շինէր, սպասելով որ օր մըն ալ ողբերգու-թիւն մը յօրինէ . ասիկայ իր միակ նպատակն, իր միակ մտածութիւնն էր . բայց կուզէր ա-նեղծ նիւթ մը գտնել և դեռ չէր գտած :

Եւ որովհետեւ երիտասարդք կը խնդային յաճախ երբ ուսանաւոր մը կարգալ սկսէր, սաստիկ ատելութիւն մը զգացած էր ընդդէմ անոնց, որք հասկըցած չէին իր բանաստեղ-ծական տաղանդն և կըսէր յաճախ առ Սէզա-ռին :

— Մի՛ կարգուիր, սիրունիկս, իմ խօսքիս նայէ, մի կարգուիր . դուն հարստութիւն և ազատութիւն ունիս . մօրեղբայրդ կատարելա-պէս ինքնիշխան կը թողու քեզ բոլոր կամքե-